

758

300 Ա.ՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ PA  
1142-ԱՅ  
ԵԿ

19559

## ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒԹԻՒՆ

323.1(9154)

ԽՈՍՏԱԿ

### ՀՐԱՆՏ ԱՍԱՏՈՒՐ

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ՊԱՐՏԷԶԻՆ ՄԷԶ

27 Մայիս 1879

11439  
11439

ՀՐԱՏԱՐԱԿԵԱԼ

Ի ՇՊԱՍ

ԿԻԼԻԿԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԻ



ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՆ

ԱՐԱՄԵԱՆ ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ

1879

4239

Զ Օ Ն

Ա. Ռ.

Ք Ո Յ Բ Ա Վ Ա Մ Ե Բ Ո

ԱՐՏԵՄԻՍ ԱՍԱՏՈՒՐ

258 օր

Ո՞ւ անյօդ իմ նոյր, ոգիզ լրսապար,  
Է՞ր կանուխ այդքան մահին փառեցար.  
Է՞ր բողիր աշխարհն, ուր բաժինդ էին  
Մի սիրս ոսկիէ եւ գեղ երկնալին:

Առաւտօսիդ մէջ ժիջու նո արեւ .  
Տասվեց զարուներդ անցան հիւ ի հիւ .  
Դեռ զիւեր չ'եղած, ննջեցիր անկեանք,  
Ճեռի մայրիկէդ, ցուրս մարմարին տակ :

Դու ծաղիկ էիր, մի ծաղիկ ՝զոր Տեր  
Մեր թնանիքի դրախտին եր ձօներ .  
Վան, դեռ նոր փերած, խըլց մահն ըգիեզ,  
Եւ խամբեցար դու անցօղ վարդի պէս :

Դու բռչիկ էիր զուարք եւ սիրուն,  
Նարմեցիր թեւերդ եւ բռնար խալոյն .  
Հոգէվարիդ մէջ յետին ոււնչիդ հիւ  
Աւանդ, խնդրուեցան առաջին երգեր :



Զերդ պայծառ ասուս , զերդ վարանց փայլակ ,  
Եւ զերդ բրնարի միւրանոյց դաշնակ ,  
Եւ զերդ ձիւնափայլ ալեակ Ովկիանի ,  
Նաև ուստ մարեցար , ու բոյր պատեհի :

Եւ զերդ բաղցը սիրք , որ կ'անցնի մեղմիկ  
Հազիւ համբուրած տերեւ եւ ծաղիկ ,  
Մեռար , օնի , մեռար հազիւ ողջունած  
Երկիր եւ Երկին , լոյս , լոյս եւ Սատուած :

Ա՞ն , Էր մեկնեցար , կորգեցիր մեր սիրք  
Եւ քեզ հետ սարիր մեր սէր եւ մեր խինդ .  
Է՞ր կանուխ այդքան խոյացար առ էն ,  
Միքէ մի երեսուկ չ'էր աս արդէն . . . :

Այլ , աւանդ , զիտեմ , լընցիր այս կեանի ,  
Զի աս չը զրտար նո սիրք իւր տենչանք ,  
Զի կանուխ տեսար , ժպտուն եւ լրոխն ,  
Թէ անարժան է աշխարհ անմեղին :

Գիտեմ , չ'ուզեցիր շնչել աս ուր մարդ  
Վիհանով եւ նենզով՝ կ'ապրի յուսանա .  
Թողիր ամեն փառք , խոյս տուիր ցնծուն ,  
Թիոն առիր խանդով դէպ անմահութիւն :

Եւ արդ , մինչ նոզիդ ամբերին մէջէ  
Ժմիկլով զրւարք մեր վրայ կը նսկէ ,  
Մինչ էին առջեւ կ'հայտա վեհապանձ  
Այլ բիւր վաղամենու կոյսերէ գրկուած ,

Մինչ մայրիկդ անոյւ կ'օծէ միայնակ ,  
Սուզի արտօսովով նո սուրբ յիշատակ ,  
Նրման լրսնակին , որ պերն կը ցոլայ  
Շող , տաղ սփուելով տապանիդ վրայ ,

Մինչ այնեան զեղեղ այժմ տնիւն միայն  
Մընացած է ասս , անիւն սրբազն ,  
Մինչ մոռցած է զմեզ զնդ տիեզերք համբուն ,  
Ես միւս կը յիշեմ , կ'օրնելմ նո անուն :

Եւ կը զամ ձօնել , զերդ նոր մահարձան ,  
Վեն յիշատակիդ , այս երկ աննօան .  
Խնդրելով որ մերք դու ալ , Ա՛րտերս ,  
Լոյսի դրախտէդ յիշես , օրինես զիս . . . :

Մայիս 27ին, Կոստանդնուպօլիսի հայութիւնն ազգային Սահմանադրութիւնի տասիներորդ տարեղարձն կը տօնէր Եկտի-Գուլէի մէջ : Հիւանդանցի պարտէցն համախմբուած էին բազմաթիւ չայեր, ամեն սեռէ եւ ամեն հասակէ : Հանդէսն մի զուարթ տեսիլ կը ներկայէր. կարծես ամեն սիրտ կը հայտար եւ կը ցնծար. ամեն դէմք աշխոյժ եւ եռանդ կ'արտափայլէր. յոյսն կը սաւառնէր ամեն ճակատի վրայ : Ֆողովուրդն, որ կարծես կը զզար իւր վեհութիւն, յուզուած կը թուէր այդ վայրի մէջ, ուր արդարեւ մի բարոյական սկայ յաղթանակ կը զար տօնել :

Պերճաշնորհ Իզմիրեան Սրբազնի ատենաբանութիւնէն յետոյ, բեմ ելայ : Առաջին անզամ էր որ մի այդքան հած խումբի դէմ առ դէմ, կը զայի արտայայտել ինչ որ կը խոհիմ ազգիս եւ հայրենիքիս վիճակին վրայ. առաջին անզամ էր որ առիթ կ'ունենայի պարզել հրապարակաւ այն անհուն համակրանք եւ յարգանք, 'զոր կը տածեմ առ ժողովուրդն, որ այնքան աղէտ եւ տառապ է կրած, ոբ, թէեւ առիւծ, զիտցած է իբր զառնուկ խոնարհիլ... : Յուզուած էի, սիրտս ուժզին կը տրոփէր. խօսեցայ խանդավառ, եւ նոքա, որը ունկնդրեցին ինձ, ներօղամտութիւնով ողջունեցին իմ զաղափարներ. նոքա զզացին զուցէ թէ մի հայրենատենչ սիրտ կը տրոփէ այս լանջի տակ եւ

զիտցան բաջալերել մի դեռահաս էակ, որ այնքան կանուխ եւ այնքան անձնուէր յարած է նշմարիտի սուրբ դատին:

Սյս համակրական ընդունելութիւն որով պատուցին՝ զիս, բարէկամներէս ոմանց թախանձն եւ մի նամակ Մասհսի 2338 թիւին մէջ հրատարակուած, ուր մի ազգասէր երիտասարդ, Պ. Պօղոս Պօյաճեան, կը գար ինձ հրապարակաւ հրաւէր կարդալ որ ի լոյս ընծայեմ ճառս, դրդեցին՝ զիս հրատարակել՝ զայն: Սակայն, փափազիլով մի օգտակար գործի ծառայեցունել այս հրատարակում, որոշեցի անտի զոյացած շահն նուիրել առ Կիլիկիան ընկերութիւն, որ, Տօրոսի լեռերն իբնակող սրտոտ Հայն կրթել կոչուած լինիլով. իրավէս արժան է մեր նիւթական եւ բարոյական իրավոյսի:

Թող ներուի ինձ ուրեմն, ազնիւ ընթերցօղ, երկրորդ անգամ հրապարակ ելնել եւ ներկայել քեզ այս գոյզն աշխատանք, որ թէեւ չ'է կարէւոր, այլ, թէ չ'եմ սխալիր, կրնայ օգտակար լինիլ իմ դրանիւ ազգի:

Եմիրկեան, 16 յունիս 1879.

ՀՐԱՆՏ ԱՍՏԱՌԵ

## Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ն

ԵԿ

### ՀԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴՆ

ՀԱՅԵՐ,

ԱՅ-

Մի ժամանակ կար, ուր մի անհոգի զանկուած էր մարդկութիւնն ։ Սոսկալի ոճիրներ անպատճիծ կը գործուէին ամենուրեք, բանապետի կամքն օրէն կը դառնար, հրեշն հրեշտակի քօղին տակ կը դառէր: Բանութիւնն, արդարի արիւնին մէջ թաթախուած, խրովառավ ցոյց կը տար իւր յաղթական ճակատ: Մարդկոյցին խիզճն զգթայի էր զարկուած: առաթուր կը կոխուէր անհատական անկախութիւնն ։ Վեհապետն, հրաման մինչեւ հարաւ, արեւելքէն արեւմուրեք, մի տեսակ մահագործ մեքենայ էր յաճախ եւ կրօնականն, քուրմ լինէր թէ մոդ, պրահման թէ քահանայ, յաճախ խոռովի եւ մարտի սահահորդ կը դառնար ընկերական ովկիանին մէջ: Ժողովուրդն, այդ պաշտելի մայր, ոյր ծոցին մէջ ծնունդ եւ սնաւնդ գտած են զրէթէ միշտ աշխարհի դիցակն վրկիչներն, խաղաղիկ էր եղած ազնուա-

կանի եւ կրօնականի քմահաճոյքին . աղնուռականն նիւթապէս կը նուռաստացունէր 'զայն , կրանականն բարյապէս . մին մարմինն կը սորվացունէր , միւսն հոգին կը կաշկանդէր . եւ երկուն ալ հաւասարապէս կը կապտէին նորա արդար իրաւունք : Եւ երբ գտուէր ոք , որ յանդգնէր վեր առնոււլ այն խորհրդաւոր քօլ , որ տակ կը ծածկուէին այդ անողաք վատերի ոճիրներն , որ յանդգնէր ցոյց տալ կեղծիքն եւ զեղծումն , նա անվրէպ անարդան եւ կախաղան կը գտնէր :

Այդ խուլ ժամանակ մի սոսկալի սլատուհաս էր աշխարհի ճակատագիրին մէջ : Մի անյատակ անդունդ էր այն , որ կը գար խեղդել իւր մէջ ամեն բարյականութիւն եւ ամեն աղատութիւն : Մի անհուն սպունդ էր այն , որ կը գար ծծել անյագօրէն ժողվուրդի արտօսրն եւ արինն . . . : Տիսուր նոճիների չուքին տակ , երկիրն մի մնայլ գերեզման էր դարձած յայնժամ . օրէնն ալ լոկ՝ մի կմախք էր անդ : Սրդարութիւնն , վեհափառ արդարութիւնն , ամենուրեք լքուած , եղջերուաքաղ կը թուէր եւ իրաւունքն մի ցուրտ երազ միայն :

Այսպէս հետքէետէ կը գծէր մարդկութիւն եւ թշուռութիւնն ընդհանուր կը դառնար . բարյականն հոգէվարքի մէջ էր եւ Աստուած իսկ , այդ յաւիտենական արեւ , սեւ ամսկերով կը սոսւերէր գնդ տիեզերական աղջամուղին մէջ :

## Բ

Ստկայն , եղբայրներ , եկաւ ժամանակ ալ ուր , մի քանի ժողովուրդի աղատական շարժումներին յետոյ , որք սահմանափակ արդիւններ միայն ունե-

ցան , մի մեծահրաչ յեղափոխում պայթեցաւ , սոսկալի՝ մարմնաւորում ժողովրդական զայրոյթին . ֆռանսական յեղափոխումն է դա , որ , կատաղօրէն յարձակիլով անցեալի դասակարգական ամրոցին դէմ , վեր ի վայր խռովեց աշխարհն : Տէգաւոզի սկիզբին հլու , Խօսէսրիէսի լեզէսնն եկաւ ամեն բան քանդել , որպէս զի ամեն բան վերաշինէ : Տեսաւ թէ անիրաւ է վեհապետի իշխանութիւնն եւ , կործանելով արքայական դահն , նորա բեկորների վրայ կանգնեց հանրապետական աղատարար դրօն : Տեսաւ թէ ընկերական չէնքն խտրական սլատուանդանին վրայ բարձրացած է . նա քայքայեց 'զայն եւ մի նոր չէնք բարձրացուց այն վսեմ աղատուանդանի վրայ , 'զոր կ'ընդգրկեն հաւասարութիւնն եւ աղատութիւնն : Տեսաւ թէ կղերն , կեղեքելով աղքատն եւ տկարն , հարուստին եւ հըզորին գործի դառնալով , չարաչար կը գործածէր իւր իշխանութիւնն . նա ցոյց տուաւ թէ աղքատն անկարող չէ պահանջել իւր բռնարարուած իրաւունքներ , թէ տկարն ալ կրնայ երբեմն հզօր դառնալ եւ , վօլդէսի արժանաւոր այլ կրակոտ զաւակ , յախուն խուժեց կրօնի պաշտօնեային վրայ , որպէս զի լուծէ իւր գարաւոր վրէժ եւ սանձ դնէ նմա : Դողացին սպակեալ զլուխներն , դողաց աղնուականն , դողաց կղերակունն : Յեղափոխումն ակն ընդ ականի օրէնին հետեւեցու . արիւնի դէմ արիւն հոսեցուց , մահ տեղաց մահին դէմ : Իւր վրիժառում վայրագ եղաւ արդարեւ , այլ միթէ ներելի չ'ըս վայրագութիւն մի ժողովուրդի համար , որ գիտցած էր գարեր համբերել , մինչ անհամար ոճիրներ կը ծանրանային իւր վրայ եւ կը թունէին իւր կետնք . Այս , արիւնախանձ Մառաւ

եւ իւր գորածկիցներ անդութիւն եղան , անխիշճ եղան իւրեանց զոհերի դէմ . այլ ոչ ապաքին մեծ արդիւններն մեծ զոհերէն կը ծնին : Ֆուանսական յեղափոխումն վրկարար արդիւններով պատկուեցաւ . մոռնամք ուրեմն իւր զոհեր եւ փառաւորեմք այն քաջարի էակներ , որք յացան եւ ծնան 'զայն' Նոքա միացան եւ մարտ մէլցին բռնաւորին դէմ . զոհեցին եւ զոհուեցան , յաղթեցին եւ յաղթուեցան . այլ այն արիւնի մէջ , որ կը հոսէր իր յորձան , իբր հեղեղ , անցեալն կը խեղդուէր համակ իւր նախասալաշարումներով , իւր անիրաւութիւններով եւ իւր անարդար դասակարգումներով :

Պատ

Սյդ օրէ մի նոր գաղագլուխ կը սկսի մարդկացին ազգին համար : Նոր գաղագիսարներ կը գան յուղել մարդկացին հասափին . նոր սկիզբներ կը գան տրմատանալ ամեն հոգիի մէջ : Վանքէ աւելի ճեմարաններ կը հաստատուին , եկեղեցիէ աւելի դարսցներ կը հիմնուին : Ա՛լ չեն բռնանար խիզճին վրայ , անկախ կը թողուն 'զայն : Հաւասարութիւնն բարգաւաճանք կը գտնէ , ազատութիւնն յաղթանակ կը կանգնէ տակաւ առ տակաւ : Ժողովուրդն , թագի գլուխ եւ մական ի ճեռին , կը բարձրանայ այն գահի վրայ , ուր վեհապետել կոչուած է : Անձնիւր ազգ կը զարթի , կը զբայ իւր կոչում , կը պատրաստուի թօթուել անցեալի գծուծ ցնցոտիներն եւ ահա տաղիմութիւնն կը սկսի իրական դառնալ նիւթական , որպէս բարցական աշխարհին մէջ :

Պատ

Ֆուանսական յեղափոխումն , Հայեր , այդ փառաւոր արշալոյս ամեզերական յեղափոխումի , այդ անհուն վառարան , ոյր կայծերն այսօր ամենուրեք հրդեհ կը ձգեն , մեր մէջ ալ սփռեց իւր կենսաւէտ նշոյներ : Մեր մէջ ալ արձադանգ գտաւ այն բողոքարկու հզօր ձայն , որ անցեալի պատգամին դէմ կը գոռար : Մեր մէջ ալ մուտ գտաւ այն ժողվրդանէր ոգի , որ միազետական գաղագիարներն անվհատ կը հալուծէ եւ կը պաշտէ հաւասարութիւնն : Թուրքիաի հայութիւնն ալ ունեցաւ արի անհատականութիւններ , որք , ազատ չունչով տողորուն , եկան արդարութիւնն անել նմա , սահմանադրական տաճարն բարձրացաւնելով :

Այս 60ի Սահմանադրութիւնն ծրագրօղ եւ գործադրօղ վեհոգի յեղափոխականներն Միուազօի թուերն էին : Նոքա կը պաշտէին ազատութիւնն , 'զոր Աստուած իբր մեծագոյն բարիք նուիրած է մարդ էակին . նոքա կը պաշտէին հաւասարութիւնն , 'զոր իբր հիմ պէտք է ունենայ անձնիւր արդար իշխանութիւն . նոքա կը պաշտէին եղբայրութիւնն , որ անքակ կերպով կը միացունէ մարդերն , որպէս ազգերն : Այսպէս ահա 89ի նշանաբանովն բարձրացաւ այն Սահմանադրութիւն , ոյր տասիներորդ տարէ գարձն եկած էք տօնել աստ , Հայեր , զուարթ եւ յուսապից , լի հայրենասիրական խանդավառ զգացումներով :

Ա

Տասին ամերէ յառաջ, այս օրի մէջ, եղբայրներ, մեր ազգ մի մեծ քայլ կ'առնուը դէտ քաղաքակրթութիւն, զի, այն օրէ ի վեր ուր հայրենիք կորցոցած էր իւր քաղաքական ազատութիւն, նա դիակի պէս անտարբեր մնացած էր գրէթէ աշխարհի առաջդիմական շարժումին առջեւ :

Կրթական տեսակետով, մեր վիճակ յայժ ստորին էր յայնժամ եւ յոյժ խղճալի : Ոչ միայն չը կային ուսումի այնպիսի կեդրոններ, ուր հայութիւնն վերածնէր նոր գաղափարով եւ նոր ոգիտվ, այլ եւ չ'էր ճանաչուած գեռ այն վեհ կոչում, զոր գաստիարակութիւնն ունի ընկերական կեանքին մէջ. գիտութիւնն անհաւատութիւն կը թարգմանուէր յայնժամ եւ գիտունն կախարդ կը նկատուէր յաճախ . ուսմիկն ոչ միայն անուս էր, այլ եւ մերթուսումնատեաց . ժողովուրդն, նիւթին յարած, մի նուստ կետնք կը վարէր, զիրկ այն ազնուութիւնէ, 'զոր կրթութիւնն կը պարզեւէ մարդ էակին : Հայ հայրենիքի մէջ գրէթէ անծանօթ էր գլորոցական յարկն . իսկ կոստանդնուպօլիսի եւ մի քանի ուրիշ կեդրոննական քաղաքների մէջ, թէ եւ կոյին վարժարաններ, այլ գոքա, գրէթէ միշտ, ոչ երկրորդական կրթութիւն կրնային տալ եւ ոչ իսկ նախնական : Հայ մանուկն կը գար հազիւ մի քանի տարի անցունել այդ յարկի տակ, այն խոժոս էակի քով, 'զոր վարժապէս կը կոչէր եւ ոյր առջեւ կը գողար, որպէս մի բռնապետի առջեւ : Եւ արդարեւ գաստիարակն, ոյր բարձր պաշտօնն ստորնշած էր մինչեւ նաստիք, հարուստ դասէն անար-

գուած եւ ժողովուրդէն լքուած, հէգ մանուկէն կը լուծէր իւր վրէծ : Նա, յաճախ անարժան իւր կոչումի, մի աեսակ ձիւաղ էր հայ զաւակին համար, որ, հազիւ պատանի, կը թաղուր վարժարանն եւ, ըստիտնալով թէ ինչ կաչուած էր կատարել իր մարդ եւ իր հայ, թէ այդ էին իւր կրաւունքներ եւ պարտեր ընկերական ըջանակին մէջ, հրատարակային կեանքի ասալարէզն կը նետուէր : Եւ հայրենիք ինչ կրնար յուսալ այդ անհատներէ, որք բարոյապէս խուլ եւ կոյր կը մնային . . . :

1903  
1943

Կրօնական տեսակետով, չափազանց մոլեւանդ էր Հայն : Նա այնքան յարեալ էր կրօնին, որ բոլորովին լքած էր ուսումնի. նա այնքան կը զբաղէր եկեղեցիով, որ բոլորովին մատցած էր գալրոցն, ուր սակացն պահուած է իւր փրկումի գաղտնիքն: Ազգն անդադար կրօնական խնդիրներով կը զբաղէր յայնժամ, զբաղում, որ կը ջլատէր նորա բարոյական այժ . ումանք կը բաժնուուէրն մայրենի եկեղեցիի ծոցէն եւ կերթային Պապին կամ Լուտերի ծէսին յարիլ լուսաւորչականն, գիւրազրդիս եւ նախալավաշարեալ, կը վրդովէր, կը զայրանար եւ անդուլ կը հաւածէր 'զայնս : Եղբայր եղբայրի գէմ տաելութիւն կը տածէր . ազգակիցն ազգակիցին թշնամի կը դառնար . Հայն Հային գէմ կը գտաէր : Այսպէս, կրօն եւ կրօնամոլութիւն կը գային խոչընդուռ լինի մեր առաջդիմական արշափի առջեւ :

Ազգային իշխանութիւնի տեսակետով, հայ ժողովուրդի իրաւունքն առաթուր կը կոխուէր, զի միապետական դրութիւնն յաղթանակ տարած էր յայնժամ . մի պատրիարք ունէր ազգն եւ ամիրայներ իրը տէր եւ իշխան, իր պաշտօնան եւ փառտարան իւր դատի : Ամենահայուն ննքնակոչ կը դադ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

յին իշխանական մականն առնուել , ոչ զի որժան էին նմա , այլ զի պատիւ ունէին եւ դրա՛մ : Նոքա կը գործէին ինչ որ ուզէին . պատասխանատուութիւնն առ ոչինչ կը նկատուէր . զրօ էր ժողովաւրդի կամքն : Իսկ պատրիարքն կամ առաջնորդներն ամիրայի գործիքն էին շատ անգամ : Այսպէս , աղդային պետերն , կիրքի մարդեր , յաճախ բոլորովին անօգուտ էին մեզ , մեզ , որ տմեն բանէ զրկուած , այնքան պէտք ունէինք ուզզամիտ եւ աչալուրջ հակողների :



Սահմանադրութիւնն , եղբայրներ , եկաւ դարմանել բոլոր այս զեղծումներ եւ վերջ տալ այս թըշպատ վիճակի : Ընդհանուրի քուէով ընտրուած երեսփոխաններն զլուի կանցնէին ազգային գործերին : Անկանոն եւ անսանձ իշխանութիւնն աեղի կը տար օրէնին . ամիրայի քմահաճոյքին մեծագոյն մասի ձայնն կը յաջորդէր . մասնաւոր շահերն կը խոնարհէին ընդհանուր շահին առջեւ : Ժողովուրդն ալ ինքնին պիտի ընտրէր այն աշխատաւորներ , որք իւր բարիքի համար սլիտի տքնէին : Իւր քուէ պիտի երթար արժանուարն գտնել ոչ միոյն հարուսագանին մէջ , այլ եւ աղքատ դասին մէջ , զի ամիրայն որպէս արհեստաւորն , քահանայն որպէս աշխարհականն , կարօղն որպէս կարօտն իրը հայ հաւասար պիտի լինէին ազգին առջեւ , որպէս հաւասար են իրը մարդ Արարիքին եւ օրէնին առջեւ :

Մանուանդ կոստոնդնուովլիսի եւ Զմիւռնիակ մէջ , ուր ապրօղ Հայերն , արդէն բաւական լուսաւմքա , իրավէս ճանաչեցին եւ ըմբանեցին սահմանադրական կենսաւէտ սկիզբներն , 1860 ն մի հրաշալի

ազգեցաւթիւն յառաջ բերաւ : Մի մեծ ցնցում տեղի ունեցաւ . հայութիւնն յուզուեցաւ , սարսուաց : Անհուն խանդով բորբոքեցաւ հայ սիրան , խորին ուրովլվառուեցաւ հայ հոգին առ հայրենիք եւ առ գիտութիւն : Հայ երակին մէջ թմրեալ արիւնն սկսեցաւ եռալ վերջապէս : Ա՛լ գրէթէ չը մնաց կրօնուկան մոլեռանդութիւն . մի տեսակ աղդային մոլեռանդութիւն յաջորդեց նմա Զգացուեցաւ թէ քանի՛ անհրաժեշտ է գասափարակութիւնն . միութիւններ կազմուեցան , նորանոր դպրոցներ բացուեցան : Ոչ ոք զլացաւ իւր ձեռնատուութիւն այս ընդհանուր աշխատանքի . անձնիւր Հայ զիտակից եղաւ ներկային եւ սկսեցաւ քիրտ հեղուլ ապագային համար , որպէս զի փրկուի եւ փրկէ իւր հայրենիք :



Այսպէս ահա Սահմանադրութիւնն անթիւ բարիքներ կը բերէր մեզ , այլ մեք , երիտասարդի պէս զրգոււն եւ մանուկի պէս անհաստատամիտ : չը գիտանք յարատեւել մեր գործի մէջ այն եռանդով , որով սկսած էինք եւ չը կրցանք կատարել բոլոր այն առաջազիմութիւններ , զլուս պարտաւոր էինք կատարել 60 ի ազատական շարժումէն յետոյ : Մի թեթևեւ ակնարկ մեր արդի վիճակի վրայ պիտի հաստատէ այս ախտուր ճշմարտութիւն :



Նախ նկատի առնումք այն Հայեր , որք կաստանդնուալիս կը բնակին : Թուրքիաի մէջ մեր աղգայիններ աստ աւելի քան այլուր լուսաւորեալ վի-

Ճակ ունին այսօր . այլ աստ իսկ մեծ պակասներ կը զգացուին : թէեւ հայութիւնն այս կեդրոնի մէջ կը վայելէ այսօր ստհմանագրական իրաւունքներ , թէեւ իրապէս զգացուած է ուսումի կարէւորութիւնն , թէեւ հայրենասիրութիւնն ծաւալ գտած է մեր մէջ , թէեւ կրօնական խորիններն եւ նախապաշարութմներն նուռազած են , վերջապէս թէեւ Հայն աջաղած է քաղաքակրթական բարէփոխումներ կատարել իւր բարոյական կեանքի մէջ , այլ պէտք է խստովանիլ թէ նա այնպիսի զեղծումներ ունի դեռ , յորսց ամօթ միայն կրնայ զգալ եւ այնպիսի պէտքեր , որք իրապէս կենսական են :

Սահմանագրական պաշտօնեայներն , որք երբեմն այնքան փոյթով կ'աշխատէին , այսօր անզգաց կը գտուին իւրեանց պարտի առջեւ : Ազգային Վարչութիւնն , որ կոչուած է պաշտպաննել մեր ազգի շահերն եւ աշխատանք չը խնայել որպէս զի նա զարդանայ հզօրապէս , այսօր հազիւ ներքին վէճերն կը խաղաղէ եւ հազիւ կը լնու մեր անհրաժեշտ ոլէտքեր : Նա հոգ չ'է տանիր արդիւնաւորել հայ հաստատութիւններն . նա չ'աշխատիր ազգու եւ գործադրելի միջացներով ապահովել ազգային առուրքն . նա չ'է ջանար նորանոր բարսոքումներ ներմուծել մեր ազգային եւ ընկերական կեանքի մէջ . վերջապէս նա չ'է հայթայթեր այնպիսի միջացներ , որովք թէ հայաստանցի եւ թէ օտարաբնակ Հայն կարենայ ուսնիլ եւ քաղաքակրթութիւն : Մանաւանդ Ռւսումնական Խորհնարդն . այդ մարմին ի քուն է կարծէս : Ով որ այցէ այսօր այն հիմնարկութիւններ , ուր ուսում կ'աւանու հայ զաւակն , եւ իմաստասիրէ նոցա փիճակ , պիտի համազուի այս նկատմամբ : Ռւսումնական Խորհուրդն մոռցած կը թուի թէ կը

պարտի հսկել ազգային վարժարաններին վրայ . նա չ'է քններ թէ արդեօք կը կատարուին անդ զեղծումներ , թէ արդեօք դասերն լաւ մերուով կ'աւանդուին , թէ արդեօք դասաւարակներն արժանաւո՞ր անձեր են . նա չ'է փութար մի ընդհանուր եղանակ սահմանել ուսուցումի համար , ընտիր դասագիրքներ պատրաստել կամ սկստրաստել տալ , դասաւարական դրութիւնն արդի երազական ձեւին վերածել , հինին տեղ նորն հաստատել . մի բառով , նա չ'է լնուր իւր պաշտօն , ոյր գործադրումն այնքան կարէւոր է Հայաստանի ապագային համար :

Երբ սահմանագրական պաշտօնեայներն այսպէս անփոյթ կը մնան , արդեօք կրօնական պաշտօնեայներն աւելի օգտակար եւ աւելի անձնուէր են ազգին . — Վստահ եմ թէ անձնիւր ոք հակառակն պիտի անդէ , եւ մեծ իրաւունքով : Այսօր կղերն , ընդհանուր կերպով գիտելով , ոչ միայն տգէտ է մեր մէջ , այլ եւ անտարբեր . մեկուսի թուղուով մի քանի լուսանիտ եւ ուսեալ կրօնականներ , որք ազգու քարոզներով կը ճգնին լոյս ծաւալել մեր ազգի մէջ , նա հեռի է իւր կոչում ճանաչելէ . աղիտութիւնն կուրացուցած է զայն , աղքատութիւնն նուաստացուցած է զայն . նա ոչ միայն չ'է փափակիր , այլ եւ չ' կորով ժողովուրդի բարիքն մաածել եւ օգտակար լինիլ նմա : Կղերի այս ակար եւ ասիկար վիճակ շատ գէշ հետեւանքներ կ'ունենայ , մանաւանդ գրէթէ մի քառորդ գարէ ի վեր , ուր մեր մէջ սկսած են մուտգանել ուսում եւ ապատամութիւն . գտ կը բառնայ ոչ միայն այն յարգանք , զոր առ ինքն կը տածեմք , այլ եւ այն հաւատ , այն սէր , որով կրօնին յարած է հայութիւն . եւ տեղըրդ է բացարել աստ թէ քանի մահարեր է մեր ազգի համար ո եւ է շորժում դէպ

անկրօնութիւն։ Բոլոր այն ժողովաւրդներ, որք, մեզ  
նման, չ'ունին քաղաքական եւ զինուորական իշխու-  
նութիւն, պէտք է կրօնն պաշտեն իբր միակ միսի-  
թար, իբր միակ ապաւէն իւրեանց ապարախտ  
կեանքի։ Այս, մեր ճակատագիրի մէջ մի կենսական  
տարր է դա, մի վահան է դա, որ արիութիւն կը  
տայ եւ, առանց դմա, անհնար է մեզ անվհատ ըն-  
թանալ առաջադիմական ասպարէզին մէջ։ Սակայն  
նաեւ, Հայեր, ոչ ապաքէն այն կրօն, ում կ'երկրպա-  
գէ այսօր քրիստոնեացն եւ՝ զոր Գողգոթացի աստ-  
ուածացին նահատակին ուսցաց եւ քարոզեց մարդ-  
կային ազգին, իւր հիմի մէջ, զիրկ ամեն նախապա-  
շտումէ, զիրկ ամեն արտաքին զարդէ, վսեմ է եւ  
պաշտելի, ոչ ապաքէն նա, այնտէս որպէս մեր խվզ  
կ'ուսցունէ՝ զայն մեզ, մի աղբիւր է որ գոհութիւն,  
անդորրութիւն եւ երջանկութիւն կը ծաւաէ մարդ-  
կային ազգին մէջ. ոչ ապաքէն նա, որքան ալ որ  
սուտ հաչակուի եւ մերժուի այն բազմաթիւ հայ  
երիտասարդներէ, որք աշակերտած են Պիւխնէրի եւ  
Լիդուէի, կը զօրացունէ մարդ էակն եւ, բարոյականի  
սուրբ սկիզբներովն ոնցունելով, կ'առաքինացունէ եւ  
կը վսեմացունէ՝ զայն...։ Այսպէս, ըստ ինձ, մանա-  
ւանդ մեզ համար, մի աններելի ոճիր է անհաւատու-  
թիւնն. թողքարկոծ են, որքան որ ուզեն, կրօնամոլու-  
թիւնն, աւելորդապաշտումն, նախապաշտումն. այլ  
երբ խնդիրն կրօնին կը դայ, թող կոնդ առնուն անդ.  
ով որ կ'անցնի այդ սահմանէ անդի, չ'է շահիր եր-  
բէք, միշտ կը վասաւ։ Ուստի, պէտք է շանալ որ  
նիւթապաշտութիւնն նոր կուսակիցներ նոր քա-  
րոզիչներ չ'ունենայ մեր մէջ. պէտք է ջանալ որ  
հաւատան, որքազան հաւատան ըլ ջնջուի հայ սիրտին։  
Եւ այս, զվասաւորապէս կղերէն կախում ունի. երբ

նա գիտնայ աւելի աղատամիտ, աւելի բարի, աւելի  
անշահախնդիր լինիլ, յայնժամ նաեւ ժողովաւրդն  
աւելի հաւատացեալ, աւելի բարէպաշտ կը գառ-  
նոյ։ Այս համոզումով, ես այնպէս կը կարծեմ թէ  
կղերն պէտք է ուսնի եւ լաւ ուսնի ինչ որ անհրա-  
ժեշտ է նմա իւր նուբրական կոչումի մէջ. պէտք է  
որ կղերական վարժարաններ ունենամք, ուր գոն  
կրթութիւն առնուլ նոքա, որք կը պատրաստուին  
կրօնի պաշտօնեայ լինիլ։ Սակայն չ'եմ կրնար փա-  
փագիլ նաեւ որ հայ կղերն իւր ուսումնով մի յայ-  
բարձր գիրք առնու, զի համոզուած եմ թէ յայն-  
ժամ նա, գոռովացած, սիտի ջանայ վարել մեր  
մէջ այն դեր, զոր վարած է եւ կը վարէ հասմէա-  
դաւան կղերն եւրոպաի մէջ, եւ այսպէսով աւելի  
վնասակար սիտի լինի քան զոր չ'է այսօր։

Գալով մեր կրթական վիճակի, կրնամ ասել թէ  
գոհացուցիչ չ' այն։ Հայ մանուկի ապագայն պէտք  
եղածին չափ նկատի չ'ասնուիր այսօր։ գրէթէ ըլ-  
կոյ մի հայ վարժարան, ուր մի իրական գտասիա-  
րակութիւն աւանդուի նմա. նո ոչ խկ երկրագա-  
կան ուսումնուրի ըրջանն կրնայ աւարտել յաճախ,  
թող բարձրագոյն կրթութիւնն. Այս պարագայի  
մէջ, կտրող հայրերն կը ստիպուին օտար վարժա-  
րաններ յղել իւրեանց զաւակներ կամ առնոն ու-  
սումնուր առաջանքապէս մի օտար կամ անկատար գատախարակութիւն միայն  
կրնան առնուլ։ Խակ այն հայրեր, որք չ'ունին նիւ-  
թական մէծ կարօղութիւնն, տեսնելով թէ իւրեանց  
զաւակներ մէծ բան չ'են ուսնիր վարժարանին մէջ,  
նախընակիր կը համարին խզել զայնս անտի եւ աշ-  
խարհի մէջ դնել անուս էակներ, որք, թէ շարու-  
նակէին առըիլ ուսումնական կեանքի մէջ, գուցէ

Հայ Նիուդըններ եւ հայ իւկօններ լինէին մի օր... :  
 Մանաւանդ իգական սեռի դաստիարակութիւնն .  
 — այդ մեծ խնդիր, որ այնքան աւագ կարէւորութիւն  
 ունի քաղաքակիրթ աշխարհին մէջ, բոլորովն մոռ-  
 ցուած եւ մեկուսի թողուած է ի մէնջ : Ցաւով կ'ա-  
 սեմ'զայն, այսօր չատ քիչ հայ օրիսրդներ կան,  
 որք պատրաստուին արժանաւոր ամսւափն եւ ճշմա-  
 րիտ մայր լինիլ . շատ քիչներ կ'առնուն այն սկիզբ-  
 ներ, որովք կինն մի տեսակ հրեշտակ կը դառնայ  
 եւ Նախախնամութիւնի գերն կը կատարէ ընտանի-  
 քին մէջ : Եւ քանի ցաւալի է տեսնել թէ կոստան-  
 դուալովիսի քրիստոնեայ հասարակութիւններէն  
 միայն մէք այսքան անտարբեր կը մնամէք այս պա-  
 րագայի մէջ : Ամեն անգամ որ կ'անցնիմ թէրտի  
 վաղցներէն, երբ առաւոտ է կամ երեկոյ, մի վը-  
 սեմ տեսիլ կը ներկայի աչքիս տուշեւ, որ սիրոս  
 խորին յոյզով կը համակէ : Ամենուրեք կը տեսնեմ  
 բազմաթիւ աղջիկներ : որք, թեւ ի թեւ, ուրախ  
 եւ կայտառ, դպրոց կ'երթան կամ դպրոցէ կը գոռ-  
 նան : Դոքա եւրոպացիններ են կամ Յոյներ, որք  
 խմբովն կը գիմեն զանազան բարէկարգ վարժա-  
 րաններ եւ մի ընափր կրթութիւն կ'առնուն անդ.  
 Եւ ինձ այնակէս կը թուի թէ այդ էակների ճակա-  
 տին վրայ, ուր Աստուած կարծես մի խորհրդաւոր  
 պատկ է հիւսած, ճշմարիտ մայրութիւնն քանդա-  
 կուած է լուսատառ . ինձ այնակէս կը թուի թէ դո-  
 քա օրհնեալ դիցազնուհիններ պիտի դաւնան ապա-  
 գային մէջ, ուր զգակար մարդեր պիտի լինին ան-  
 շուշտ այն զաւակներ, որք այդ ծունկերի վրայ պի-  
 տի սնին եւ մեծնան : Եւ երբ բազմատեմ գոցա  
 հետ հայ իգական սեռի նոր սերունդն, մի ան-  
 հուն կոկիծ կը լնու հոգիս : Աւաղ, մեք չ'եմք պատ-

րաստեր ապառնի հայութիւնին այնպիսի մայրեր,  
 որք ներշնչեն նմա հայրենիքի սէրն եւ բարոյականի  
 սկիզբներն, որք ստանան ընկերական եւ ընտանէ-  
 կան կեանքին մէջ այն վեհափոռ ազգեցութիւն,  
 որ այնքան սիրելի է եւ այնքան փրկարար : Մեք  
 չ'եմք պատրաստեր հայ տալագային համար ինչ որ  
 պիտի վեհացունէ նորա ոգի . մեք չ'եմք նույրեր  
 նմա այն կեհսատու լոյս, որ պիտի պարզէ նորա  
 խաւար . . . :

Պէտք է դարման տանիլ կրթական ինդիրի այս  
 լքուն վիճակի եւ այն, ազգային վարժարաններն  
 բարեկարգելով եւ ուսումնարաններ բանալով միայն  
 կրնայ կատարուիլ . Քաղցր է ինձ յուսալ թէ Ռւ-  
 սումնական Խորհուրդն, ալ թողուլով իւր անփու-  
 թութիւն, պիտի լնու այս առաջին գործ, որ յոյժ  
 կարէւոր է . Գալով երկրորդին, որ կարէւորագոյն  
 է, ես այնպէս կը կարծեմ թէ մեք կը պարտիմք  
 կազմել կոստանդնուպոլիսի մէջ մի կեդրօնտիան  
 Միութիւն, որ նախատի ունենայ թէ արական եւ  
 թէ իգական սեռի համար երկրորդական կամ բարձ-  
 րագոյն վարժարաններ բանալ աստ, գիշերօթիկ եւ  
 ցերեկեայ : Շահնազարեան վարժարանն, որ այսօր  
 անունով միայն կ'ապրի, շատ կը թեալ երիտասարդ-  
 ներ նուիրեց հայ աշխարհին եւ ազգու կերպով ցոյց  
 տուալ թէ քանի կարէւոր են մեզ համար նմանօրի-  
 նակ հաստատութիւններն . աւելորդ է ուրեմն բա-  
 ցատրել ձեր տունեւ այն բազմագիմի օգուտներ,  
 ՝զօրս Հայն պիտի կարենայ քաղել ի զոցանի : ինչ  
 որ սակայն կը պարտիմ յայտարարել աստ, ոս է  
 թէ այգալիսի վարժարաններ այսօր գրէթէ չ'ունիմք  
 բնուած եւ թէ աններելի է մեզ գեռ յատաղել նոցա  
 բացում . ուսուի կը ինդրեմ ազգիս կարօղ հայրելին

Եւ հայրենասէրներէն որ մի պահ խոչին նաեւ իւրեանց զաւակների ապագային վրայ եւ ձեռնարկէնն կազմել կեղբոնական Միութիւնն , որ յոյժ արդիւնաւոր պիտի լինի մեր վրկեալ ազգի համար :

Թօ-

Այժմ նկատի առնուածք նաեւ գաւառացի Հայերն , որք թէ եւ բարոյապէս զարժած են վերջին տասինամեայ ժամանակամիջոցին մէջ , այլ նոցա վիճակ , աննշան բարէփոխումներ միայն կրած , շատ եւ շատ իսկ դառն է մինչեւ այսօր :

Սահմանադրութիւնն գործադրուեցաւ նոցա մէջ , այլ անպատճառականութիւն եւ անտարբերութիւն , նիւթական ծանր պէտքեր եւ զրկանքներ ամուլ թողին 'զայն : Կազմուեցան գաւառական ժողովներ , որք կը պարախն ազգային եկամուտներն տնտեսել , ծախքերն չափաւորել եւ , գաւառական սնտուկն հարստացունելով , մի լուսաւոր ապագայ պատրաստել ժողովուրդին . այլ պէտք է խոստովանիլ թէ գաւառներին մէջ , ի բաց տռեալ Զմիւնիան , ազգային ժողովներն ոչ մի կարէւոր արդիւն կրցան յառաջ բերել , զի գժբախտապէս կը պակսէին եւ կը պակսին դեռ նոցա այն տարրներ , որք անհրաժեշտ են մի վարչական մարմինի համար : Սրդարեւ ցաւառիթ վիճակ :

Գաւառացի Հայն սկսաւ սիրել դաստիարակութիւնն եւ զգաց թէ քանի օգտակար է այն : Զանգան ընկերութիւններ ծնունդ դատան կոստանդնուպոլիսի մէջ , մանաւանդ մի քանի ամերէ ի վեր , նպատակ ունենալով կրթել մեր գաւառացի ուսումնագիրկ ազգակիցներ . եւ այդ ընկերութիւններ ,

հազիւ կեանք առած , գործել սկսան , գործել փոյթեռանդ : Նոքա գպրոցներ բացին եւ կը բանան Հայաստանի եւ կիլիկիալ մէջ , վարժապետներ եւ գիրքեր կը յդեն , կրթութիւն եւ գիտութիւն կը տարածեն անդ համասփիւռ : Այս ընկերութիւններէ զատ , Սեբաստիա , Կարինի , Երփար , Վանի , Քարբերդի եւ այլ քաղաքների մէջ ուրիշ հայ միութիւններ ալ կը կազմուէն եւ ըստ կարի կը ձեռնարկեն լոյս ջամբել իւրեանց հայրենիքի ապագային , գաստիարակելով հայ մանկութիւնն եւ պատանէկութիւնն : Այս հուաքական աշխատանքներ , թէ չը լինին վաղանցիկ , կը խոստանան Խոլել ըդ մեզ այն անդունդէ ուր գլորած եմք . նոքա մի հայ սերունդ կը պատրաստեն , որ , կրթական լոյսով տոգորուն , աւելի անձնուէր պիտի լինի անտէր Հայաստանին եւ պիտի գայ գարսմանել նորա գարաւոր խոցեր :

Սակայն այսօր , աւազ , գաւառաբնակ հայ սերունդն յոյժ տխուր կացութիւն ունի . նա տգէտ է եւ նախապաշարեալ . նա չ'է գիտեր թէ Բնչ է ազգութիւն , Բնչ է բարյականութիւն , Բնչ է քաղաքակրթութիւն . նա մի կոյր էակ է գնդ , որ չ'է տեսներ արեւն եւ կը թարթափի աղջամուղջին մէջ : Յարրացագէս ընկճուն , նիւթապէս ընկճուն , նա մի տեսակ գծուծ բառիա է գարծած , բառիա , ոյր ճակատին թուք եւ նախատ կը տեղան : Աշխատանքը է նա , այլ իւր աշխատանքի պտուղն զոհ կ'երթայ վայրագ Քուրդին . ընտանէսէր է նա , այլ հանգիստ չ'ունի երբէք իւր ներքին կեանքի մէջ , զի Բնչքի , անձի եւ պատիւի անապահովութիւնն սուր ի ձեռին կը սպառնայ միշտ նմա : Վայրի հրոսներէ շրջապատռած եւ հարստահարուած , նա թշուառ է եւ իրապէս թշուառ . աղէտի եւ հեծեծանքի մի երկար

հիւսք է նորա կետնք . ամենօրեայ եւ բազմավիշտ  
հոգեվարք . . . :

Հայ կղերն , ազդային այս ընդհանուր աւերումի  
առջեւ , ոչինչ կրնաց գործել , զի յաճախ այնքան  
ագէտ է , որքան մի պարզ գեղջուկ : Գաւառներին  
մէջ , քահանացութիւնն մի արհեստ է դարձած . քա-  
հանայն մի մեքենայ է գոգ , որ կը պատարագէ ,  
կը մկրտէ , կը խոստավանէ , կը հաղորդէ , կը պատ-  
կէ եւ կը թաղէ . անտի գուրս , ալ ուրիշ պաշտօն  
ըստիտէ վարել . ինչ փոյթ նմա թէ ժողովուրդն  
ուելրդապաշտ է , անուս է , անսէր է . նա կը  
կատարէ եկեղեցական ծէսերն . ինչ կը պարտի ա-  
ւելի քան զայս . . . : Ա. յլ սակայն այդ չէ միայն  
նորա կոչում . նա մի բարձրագոյն պաշտօն ունի  
վարելք : Քահանայն անհրաժեշտ է եկեղեցին մէջ ,  
այլ , եկեղեցին գուրս , աւելի անհրաժեշտ է նա .  
նա ոչ միայն կրօնական պաշտօնեաց պէտք է լինի ,  
այլ եւ ժողովրդական պաշտօնեաց : Նա կը պարտի  
հայր լինի նոցա , զարս կը հովուէ : Նա կը պարտի  
խլել ժողովուրդի բարյայտական կետնքին ամեն զեղ-  
ծում եւ ամեն կուրութիւն . նա կը պարտի ջնջել  
նախապահարումն եւ վհատանքն , եւ անդուլ քարո-  
ղել աշխատութիւն , յարատեւութիւն եւ լրւաւու-  
րութիւն : Հայ քահանայն անկարօղ է կատարել  
զայս , ուստի եւ կը թաղու որ մեր գաւառացի  
անբախտ եղացրներ հեծեն եւ հիւծին միշտ այն  
նուաստ կեանքի մէջ , որով կ'ապրին :

Գաւառական առաջնորդներն եւ վանաբնակ կղե-  
րականներն , թէ եւ աւելի ուսեալ , աւելի օգտա-  
կար չ'են սակայն մեր եղացրների համար : Ա-  
ռաջնորդն մոռնալով թէ կոչուած է խղճմորէն հով-  
ուել իւր ժողովուրդ , չէ հոգար զայն այնպէս որպէս

կը պարտի : Նա ազգու կերպով չէ կարօղ պաշտ-  
ուանելնորա իրաւունքներ : Նա յաճախ իւր շահ միայն  
կը մտածէ : Նոր աստիճաններ առնուլ , փառաւորուիլ  
եւ մեծարուիլ . այս է իւր երազ , ոյր իրացումին  
համար նա ոչինչ կը խնայէ , ոչ իւր հանգիստ , ոչ  
իւր խիզճ եւ ոչ իսկ իւր ազգ : Եւ սա՛ պիտի պաշտ-  
ուանէ գաւառացի զրկեալ հայի գատն , եւ սա՛ պի-  
տի ջանաց բարւոքել նորա վիճակ . . . : Իսկ երբ  
խմառասիրեմք վանական կեանքն , յայնժամ պիտի  
սախալիմք բոլորովին քամահել հայաստանցի կղերն :  
Վանականն , մեր հայրենիքի մէջ , վանքի խորն  
թաղուած , ապուր ուտել եւ մաղթանք անել միայն  
գիտէ . նա չէ աշխատիր բնաւ արդիւնաւոր լինիլ ,  
Այնքան վանքեր ունիմք , այլ գրէթէ ոչ մին  
ի նոցանէ օրինաւոր դպրոց , տպարան եւ արժա-  
նաւոր աշխատօններ ունի : Մեր վանքեր , որք եր-  
բեմ ուսումի կեղրոններ էին , այսօր անկելանոց-  
ներ գարձած են կարծես , ուր խումբ խումբ նօթի  
գատարկապրաններ հաւաքուած , ազգի հացն ձրի՝ կը  
ճաշակեն , փոխարէն ազօթքներ մամաւալով եւ պահք  
բռնելով , իրը թէ բաւ լինէր զա մի ժողովուրդի  
փրկումին համոր . . . : Ազգային վարչութիւնն գեռ  
անտարբեր պիտի մնայ այս պարագայի մէջ . նա  
պիտի հանգուրժէ գեռ այս զեղծումի . ըստ գիտեմ  
այլ ինչ որ գիտեմ , սա է թէ վանքերն կրնան լու-  
ստափիւս եւ կենսաւէտ արեւներ լինիլ մեր հայրե-  
նիքի համար , երբ կաւավարուին փորձառու եւ  
անտեսագէտ անձերէ :



Այսուէ , ըստ ինձ , թէ Կոստանդնուպօլիսի մէջ  
եւ թէ գաւառներն , մեր ազգ պէտք ունի այսօր

ընդհանուր բարէնորոգումի : Զանամք ուրեմն հայթայթել մեզ բոլոր այն տարրներ , որք այդ մեծ արդիւն յառաջ պիտի բերեն . Զանամք կըթել հայ մանուկն եւ մանկուհին , այնպէս որպէս կը պահանջէ ճշմարիտ քաղաքակրթութիւնն : Զանամք վերաքննել մեր Ստամանադրութիւն , որ , ինչպէս կը վկացէ մի տասինամեայ փորձառութիւն , պէտք ունի հիմնական բարէ փոխումի : Զանամք ազնուացունել կղերի վիճակն , ոյր գծուամն ծանր զեղծումներ առթելով . սկսած է արդէն յոյժ վնասակար լինիլ մեզ : Զանամք մշակել մեր դրականութիւն , եւ լսարաններով , գիրքերով , թերթերով լրւսաւոր գաղափարներ տարածեմք անընդհատ մեր ժողովուրդի բոլոր խուռերին մէջ : Զանամք մի ազգային հանդէս հրատարակել աստ կամ Եւրոպա , ֆուանսերէն եւ անկլերէն լեզուով , որպէս զի ծանօթացունեմք քաղաքակրթ աշխարհին թէ ինչ է հայութիւն , թէ ինչ եղաւ իւր անցեալ եւ ինչ է իւր ներկայ : Զանամք զօրացունել հայ միութիւններն , որպէս զի նորքա կարենան յարատեւութիւն ունենալ , չը կասիլով երբէք իւրեանց ընթացի մէջ : Զանամք ձեռք առնուլ այն պիսի միջացներ , որովք կարելի լինի իրացունել կեդրոնացուցիչ գաղթականութիւնն եւ արգելուլ Արամի կտրիճ զաւակին օտարք քաղաքներ պահանդստելն : Զանամք ծաւալել Հայաստանի մէջ գլխաւոր արուեստներն եւ արէնեստներն , մանաւանդ երկրագործութիւնն , եւ աշխատիմք անխոնջ , որպէս զի արմատախիլ լինի մեր հայրենիքէ տղիտութիւն եւ աղքատութիւն , ոյդ երկու ժժոխային ամոններ , որք թշուառութիւնն կը ծնին : Վերջապէս ջանամք հզօր կապերով միացունել Թուքքիալի , Ռուսիաի , Պարսկաստանի , Ռումինիանի :

խարհի Հայերն եւ այսպէս , ոոր կորովով զինուած , նոնեմք այն լուսալից շաւիղի մէջ , ուստի Եւրոպա եւ Միացեալ-Նահանգներն սրարշաւ կը խիզախեն դէս կատարելութիւն . . . .

### ԱՅ-ԱՅ-ԱՅ

0'ն , եղբայրներ , գործեմք փոյթով : Ա'լ թողումք ատելութիւններն , կուսակցական վէճերն եւ կուտներն : Մի սիրտ ունենամք , մի գաղափարով առգործումք : Կրօնական խալիներէն վեր մինիմք մեք . դոքա պէտք է լւեն երբ ազդի հաւաքական բարիքն է որ կը խօսի : Զեռք ձեռքի տամք ուրեմն եւ յառաջ անցնիմք : Մեք չը գողամք երբէք , մեք չը կասիմք երբէք , մինչեւ ողջունեմք այն երեք սիրակաթ եւ լրւսագել քոյրեր , որք , մարդկային ապագայի բարձրագոյն կատարին վրայ , երջանկութիւնն իրը պատուանդան ունենալով , մեզ կը սպասն գրկաբաց . ոչ , չը վշատիմք մեր արշաւի մէջ , Հայեր , մինչեւ չ'աշխարհակալեմք այն լցոսի բնագուառ , ուր կը ստաւանին յաւիտենապէս « Ազատութիւն , Հաւասարութիւն եւ Եղբայրութիւն » :



1 MAR 2013



Հ. ԱՍԱՏՈՒՐԻ ԳՈՐԾԵՐՆ



Պատմված ներշնջումներ. . . . . Գին 3 1/2 Գիկն.  
Սահմանադրութիւն եփ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՐՆ » 2 1/2 »

4239